

# Դ Ի Տ Ա Կ



## Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ն Դ Բ Ո Յ

Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Բ Շ Ա Բ Ո Ւ Ն Ե Ա Յ

1 8 1 4.

16. 19. 22. 25. 27. 29. 31. ՀՈԿՏԵՄԲԵՐ:

### ԻՆԿԻԼԴԻԽՈՒՄ

Լեհաստ. 20. Սեպտեմբերի:

**Ի**նկիլիզները ըրին մէկ նոր յաղթութիւն մը Ամերիգացիներուն դէմ: Յուլիսի 26ին, Տրումմանոն Ինկիլիզի տեղակալ Ճէնէնաւը վազեց պատերազմով Ամերիգացիներուն վրայ առնելու համար անոնց ձեռքէն ամուր տեղվանքը. խելմը ժամանակ մէկվմէկու հետ պատերազմեցին ետե Ինկիլիզները յաղթեցին Ամերիգացիներուն շատ մարդ սպաննելով շատ ալ գերի բռնելով. Ռիալ գլխաւոր Ինկիլիզին Ճէնէնաւը վերաւորեցաւ ու գերի ինկաւ. Ամերիգացիներուն ձեռքը, Տրումմանոն Ճէնէնաւնալ վերաւորվեցաւ. բայց այնչափ վտանգաւոր չէ. Ինկիլիզներուն կողմէն 84 հոգի մեռաւ, 559 ալ վերաւորվեցաւ, ու 235 ալ գերի ինկան թշնամիներուն ձեռքը: Ամերիգացիներուն կողմէն բոլոր զօրքերը ջարդուբոլորդ ըլլալէն ետե գրեթէ բոլոր Ճէնէնաւները, օՓ. Փիեիաները վերաւորվեցան. Ինկիլիզները կըսեն թէ աս յաղթութեան պատճառը ան եղաւ՝ որ Ինկիլիզի Ճէնէնաւը խոտաացաւ իր ետեկ զօրացը (որ կանոնաւորեալ զօրաց մէջը չի սեպվիլ) թէ որ յաղթին աս պատերազմին՝ իւրաքանչիւրը ազատ կրնէ զինուորուիլ, անոր համար անոնք ալ խայրելով պատերազմեցան ու յաղթեցին: Ամե-

րիգացիք ալ կըսեն թէ անոր համար յաղթութեցան աս անգամ՝ զերեմ Ինկիլիզի զօրքը շատ է եղեր քան զիրենցը, բայց ամենեւին ասոր ասլը չեղայ. զերեմ երբոր պատերազմը սկսաւնէ Ինկիլիզին զօրքը էր 1600 հոգի, ետքը նորէն օգնութիւն հասաւ 1200 հոգիալ և ամենքը եղան 2800 հոգի. Ամերիգացիները էին 5000 հոգի:

Պատերազմէն ետե Ամերիգացիները քաշվեցան մտան Էրիէ ըսված ամուր բերդը. ամերիգացիներուն գազէթաները կըսեն թէ երբոր մտան բերդին մէջընէ, անհամար օգնութի հասաւ անոնց: Ինկիլիզները 4000 հոգիով հասան աս բերդին առջևը ու անտեղը պաշտպանող Ճէնէնաւին խապար խոր կեցին թէ անձնատուր ըլլան, և երկու տա հաթ ժամանակ արվին որ պատասխան տայ, անիկայ յանձն չառաւ, անոր համար աղէկ մը պաշարեցին ետե պատերազմին պիտոր ան բերդին հետը:

Քանատաէ եկած խապարներուն կէօրի՝ Ինկիլիզները զարնըվերէն Սոնինիթօ քաղաքին հետը ու շատ փսա հասուցերէն քաղաքին. ասկից ետե Ինկիլիզները սկսան պատրաստուիլներ տեսնալ առնելու համար պատերազմով մէկ քանի երեւելի քաղաքներ Ամերիգացիներուն ձեռքէն:

— Սան Տոմինկոյէն (որ է Ամերիգայի մէջ) եկած խապարները կըպատմեն, թէ Բրիտ.

Քրիսթոֆոս ու Բէթիօն գլխաւորները աս տեղին, չեն ուզեր ընդհանրապէս ֆրանսիացիներէն տէրութիւնը ու հնազանդիլ անոր, այլ կուզեն հոր ազատ պահել իրենց տէրութիւնը: 40 հար հոգի զինուորերէ Վերիգացիներէն որ իրենց ուզածը առաջ տանին: Փարէզին մէջ ասորներ հակ խապար հրատարակված է, քի ան գլխաւոր մարդիկները որ վերը յիշեցինք մէյեր ընտներն եղեր Քրանսըզի տէրութիւնը, բայց ասը չիկայ, զերեմ աս վերի յիշած գլխաւոր մարդիկներուն դեսպանները իրենց թղթովը յայտնի պատմեցին թէ չեն ուզեր կոր ընտնիլ ֆրանսիացիներէն տէրութիւնը:

27 ին:

Օգոստոսի 15 ին, Ինկիլիզները սաստիկ պատերազմով յարձակեցան Երիէ բերդին վրայ՝ ուրտեղ ամրացերէն Վերիգացիները, բայց 600 հոգի կորսնցրնելէն ետև բերդին առջևէն ետ վռնուվեցան:

Վերիգայի ուրիշ կողմը մեծ յաղթութիւն ըրին Ինկիլիզները զորքերը Վերիգացիներուն դէմ, և պարագաները աս պատերազմին կը պատմվի աս հետևեալ կերպով:

Օգոստոսի 19 ին Ինկիլիզին բանակը որոց գլխաւոր կառավարը էր Ռոսս Ճէնեալը, սկսաւ առաջ երթալ Բաթուքսէնթ գետին աջ եզերքէն: 21 ին գացին Կոթիլիկ համ քաղքին վր, Ինկիլիզի թօփի շարու բաները նոյն գետին մէջ Վերիգացուց շարու բաներու ետևէն ինչալով սկսան անոնք ալ առաջ գալ, անոնք կրիխտէին Ինկիլիզները ետևնուն խովալամիշ կրէին, երբոր մէկզմէկու մօտեցանէ մէյմնալ յանկարծակի Վիմբէլ Վերիգացուց շարու բաներուն գլխաւորին նաւակը բռնկեցաւ ու հաւան ելաւ, ասոր ետևէն մէկալնեանալ մէկէն բռնկեցան ու հաւան ելան, միայն մէկ շարու բայմը մնաց որ առաջնորդուն կրնէր կոր 17 բեռ տանող նաւակներու լցուն ապրանքով: Ինկիլիզները վաղեցին ասոնց վրայ ու գերի բռնեցին ամեն նաւակները:

Աս պատահարը ըլլալէն ետև Ինկիլիզի գունդին աջ կողմը աղէկմը ապահովցաւ, անոր համար բոլոր խուճբով վաղեցին Վազհինկիթօն քաղքին վրայ: ամսուս 23 ին ամ մէն պատերազմի հարկաւոր պատրաստուները տեսան: նոյն գիշերը խեղճ օգնութի տահ հասաւ Ինկիլիզի գունդին, անոր համար գիշերը 6 միլ տեղ տահա առաջ գացին: 24 ին հասան Պլատենսպուռի գեղը, և ան տեղվանքը գրտան իրենց ամուր տեղեր՝ աս տեղը հեռու էր Վազհինկիթօն քաղքէն միայն 5 միլ: Վերիգացիները ծը հաղար հոգիով ու ամուր պատնէշներով բանակերէին աս

տեղերուն մօտիկ, ու Պառնէյ Վերիգացիներուն պատերազմական նաւերուն գլխաւորը իրեն մնացած նաւակներով կեցերէր մէկ տեղով՝ որ ամրացուցած էր երկու պատնէշներով: Ինկիլիզին զորքերը թէպէտ և հոգնած էին ճամբայ ընելուն աշխատանքէն, բայց սիրտերնին կեփէր որ մէկ սահմ առաջ զարնովին իրենց թշնամիներուն հետ: Ինկիլիզի Ճէնեալնալ տեսնալով թէ ժամանակը շատ յարմար է որոշեց որ վայր կեան չիկորսնցրնէ, անոր համար զատեց իր գունդէն 1500 հոգի ու խրկեց Վերիգացիներուն վրայ: ասոնք պատերազմելով վերջապէս առին Վերիգացիներուն տեղը ու զանոնք փախուցին անկից՝ շատ մարդ սպաննելով ու վերաւորելով: վերաւորվածներուն մէջնէր նաև Պառնէյը: որչափ որ թօփ կարնէ անտեղը բոլորը Ինկիլիզներուն ձեռքը ինկաւ: աս զարնվելուն մէջ Ինկիլիզներէն մեռաւ 46 հոգի ու 193 ալ վերաւորվեցաւ: Վերիգացիները աս կոտորածէն ետև տեսան որ ալ ճար չունին Ինկիլիզներուն դէմ դնել, անոր համար սկսան փախչիլ, ու անցնելով Վազհինկիթօն քաղքէն գացին պաւլինեցան Վիրձինիս քաղքը: Ինկիլիզները թեթև պատերազմով մը տիրապետեցին Վազհինկիթօն քաղքին, ու սկսան մէկէն փցրնել բոլոր շինուածքները, հասարակաց տեղերը: Վերիգացիները քաղքէն դուրս փախչելէն առաջ կըրակ տրվին բոլոր թերսիսանային, ու ան նաւերուն որ լըմնցած էր ու ջուրը ձգվեր պիտոր, և այսպէս բոլոր քաղքը թէմէլէն ոչնչացաւ, և Ինկիլիզները Տոտտեղը չիբաւնալով իրենց հարկաւոր պաշարները նորէն դարձան եկան իրենց առջի տեղերը:

Ինկիլիզի գաղթեթան աս պատմելէն ետև կրնէ աս հետևեալ խօսակցուիլը, « Վերիգացիները կարելի է որ ըսեն, Մօսքային ջնջվիլը դրդուց զՄոսկովը որ պատերազմի քաղքի, այսպէս ալ Վազհինկիթօնին ջնջվիլը սիրտ տայ պիտոր Վերիգացիներուն, որ յաղթեն քաղքը իրենց թշնամեայը: բայց մենք կըսենք որ քիչ մը տարբերութի կայ աս երկուքին մէջ: Մոսկովները Մօսքան ձեռքէ ձգելէն առաջ աղէկ կարիճութի պատերազմեցան իրենց թշնամիներուն դէմ, բայց ամերիգացիները տեսնալնուննայ մեր յաղթական գունդերը ամեն բան թող տալով փախան: Ինչու աս է պտուղը որ Վերիգացիները վաստակեցան այսպիսի պատերազմի մէջ: մեր բարկութիւնը չիկշտացաւ աս յաղթութիւններով, կըրտուանք որ քիչ ատենվան մէջ տահա կըլանք նոր նոր յաղթութիւններ: »

5 Հոկտեմբեր:

Կամակները՝ որ եկան Կանոս քիշէն, ուր տեղ ժողով կրնէինկոր Ինկիլիզի ու Ամերի դացւոց լիակատար իշխանութի ունեցողները՝ խաղաղութի ընելու համար մէկզմէկու մէջ, կրպատմեն հաստատ թէ Ամերիդացւոց լիակատար իշխանութի ունեցողները երբոր լեցին Ինկիլիզներուն ըրած յաղթութիները, ու Վազհիկթոն քաղքին հիմնայտակ ջնջըլիլը, մէկէն լուսնեցան Ինկիլիզի դեսպաններուն ըրած առաջարկութիները խաղաղութե համար:

Գիտելի Ինկիլիզեռայի վրայ:

Ինկիլիզեռայի մեծութիը ու հարստութիը իմանալու համար՝ թէ հարիւր տարւան միջոցի մէջ որչափ խաբճ ըրերէ, և տարիէ տարի որչափ շատցուցեր է իրեն խաբճը՝ որ է նշան մէկ տերութեմը մեծնալուն, դեննը հոս բուն Ինկիլիզի դաղէթաներէն հանած:

Ինկիլիզեռայի ատենաը հասարակաց համար խաբճ ըրաւ. ստէռլին: 1701ին . . . . . 3,769,375: 1714ին՝ որ էր Աննա Թադուհին վերջի տարին . . . . . 5,691,803: 1726ին՝ որ էր վերջի տարին առաջին Գլորիզ Թադուհին . . . . . 7,224,175: 1759ին՝ որ էր երկու Գլորիզ Թադուհին վերջի տարին . . . . . 10,486,457: 1762ին՝ որ էր վերջի տարին 7ը տարւան պատերազմներուն . . . . . 19,616,119: 1782ին՝ որ էր Ամերիգայի պատերազմներուն վերջի տարին . . . . . 24,261,477: 1801ին՝ որ էր վերջի տարին Փրանսիզի հասարակապետութի դէմ եղած պատերազմներուն . . . . . 68,923,970: 1813ին . . . . . 110,028,971:

Ինկիլիզի գերութե պարէկան ծովային խաբճը:

1701ին խաբճ ըրաւ. 1,046,397 ստէռլին: 1726ին . . . . . 1,500,000 . . . . . 1762ին . . . . . 2,678,251 . . . . . 1782ին . . . . . 7,803,285 . . . . . 1801ին . . . . . 15,800,000 . . . . . 1813ին . . . . . 21,996,624 . . . . .

Խաբճը Ինկիլիզի գերութե ցամաքային դօրաց:

1701ին էր . . . . . 425,998: 1726ին . . . . . 1,000,000: 1762ին . . . . . 1,600,000: 1782ին . . . . . 7,661,000: 1801ին՝ ( դուրս հանելով 3,785,000ը որ խաբճ եղաւ Իռլանտայի համար ) էր . . . . . 12,117,000:

1814ին՝ ( չիսեպելով 3 միլիոն ուկէսը որ խաբճ եղաւ Թօփեռուն համար , ու 3 միլիոնուկէս Իռլանտայի համար ) մէկալ մնացածը էր . . . . . 40,763,936:

Ինկիլիզի գերութե պարէկ էր ժողովրդէան:

1701ին էր . . . . . 16,364,701 ստէռլին: 1714ին էր . . . . . 50,644,307 . . . . . 1726ին էր . . . . . 50,793,555 . . . . . 1738ին էր . . . . . 46,661,757 . . . . . 1749ին էր . . . . . 74,221,685 . . . . . 1762ին էր . . . . . 110,603,836 . . . . . 1783ին էր . . . . . 212,302,429 . . . . . 1793ին էր . . . . . 238,231,248 . . . . . 1801ին էր . . . . . 484,365,574 . . . . . 1814ին, փետրվա

րի մէկէն, էր . . . . . 814,867,527 . . . . . Մառինարները Ինկիլիզի տերութեան է 100,000, նաևուն մէջ պատերազմով դօրքը է 32,668:

ՏԱՆԻՄԱՐԳԱ.

Քօթեհայի 16 Սեպտեմբեր:

Տանիմարգային Թադուհորը հրատարակեց իրեն տերութե մէջ մէկ ծանուցման Թուղթմը օգոստոսի 16ին 1814, որուն մէջ կը ծանուցանէ թէ Հէլլոյանս կը զոյնն՝ որ մինչև ասոր իրեն իշխանութիը տակներէն, հիմայ Ինկիլիզին կուտայ: Եւ օրինակը Թուղթին էր այսպէս:

„ Մենք Քեպտիկոս ճէքք ևն ևն. տեսնալով թէ խաղաղութիը ձեռք ձգելու համար շատ հարկաւոր էր որ աս Հէլլոյանս կը զոյնն Ինկիլիզի տանը, անոր համար աս տարւան յունվարի 4ին մեր ու Ինկիլիզին մէջ եղած դաշնադրութիներուն մէջ՝ հրատարեցանք հանդերձ մեր յաջորդներով աս կը զոյնն վրայ ունեցած իրաւունքներէն ու պատուոյ անուններէն, ուրեմն ասկից կը ճետուի որ աս դաշնադրութի մենք ալ մեր հպատակները՝ որ են Հէլլոյանս, ազատ կրննը ամեն իրենց հպատակութե պարտականութիներէն՝ որ մինչև աս օրս կերևցնէին մեր հրամաններուն. աս հրատարակմանէն ետև ազատ են ամեն Հէլլոյանսի բնակիչները իրենց երդմունքներէն՝ որ ըրեր էին հաւատարիմ մտալու համար մեր տերութե, թէ եկեղեցականները, թէ աշխարհականները, թէ պաշտօնատէրները և թէ զինուորականները:

Հաստատեալ. Փետրիկոս Թադուհոր:

ՍՊԱՆԻԱ.

Մարտի 20 Սեպտեմբեր:

Սպանիային Թադուհորը ցրցընելու համար իրեն

իրեն հաշուելը Սառակոցցա քաղաքը պաշտ պանօղ Ճէնէնալներուն, օՖՖիլիքիաներուն քաջութեցը, ընծայեց ամենուն մէկ նոր տեսակ պատուոյ նշանմը ո՞վ զի մշտ յիշատակի իրենց անունը . աս պատուոյ նշանը է մէկ հաւկըլթա՞ն խաջը, որուն վրէ քաշված է մինեթա՞նու այով մէկուն կենդանագիրը՝ չորս կողմէն մէջ առած դաբնիէ ձևացուցած պակհովմը՝ շրջանակը գրուած էր աս մա կազրու թիւներ Ռագաորը Սառակոցցայի պաշտ պանօղներուն : Աս բանը երբոր շեց Առակոնայի գլխաւոր Ճէնէնալը, իմացուց տէրու թեան՝ թէ իր գունդնալ խառնըված էր ան զօրքերուն հետ՝ որ պաշտպանեցին Սառակոցցա քաղաքը, անոր համար պատերազմի մեծ պաշտօնատէրը հրաման տրվաւ թագաւորին կողմանէ աս Ճէնէնալին՝ որ տայ նոյն պատուոյ նշանը ո՞չ միայն իրեն չորացը՝ այլ ան մասնաւոր մարդիկներուն ալ, որ վերաւորվեցան նոյն պատերազմին մէջ, և անոնց ալ՝ որ քաղքին պաշտպանուէր համար նշխատեցան մէկ գործողութիւնը :

Քառիչէին մէջ մեծ խռովութիւն ելաւ թագաւորը ուզողներուն ու Քորթէս ծերակոյտը հանդերձ իրենց նոր դրած օրէնքներով ուզողներուն մէջ, երկգ Փրիսան յայլթրվեցաւ թիւորը ուզողներէն : Մէկէն ծը հոգի յայլթրվողներուն գլխաւորներէն սպանվեցաւ, և խէլը մարդու վրայ ալ վճիռ եղաւ սպաննելու, հաստատ կըսվի թէ աս դատաստանը ըլլայ պիտոր ան ծերակոյտներուն կողմը եղողներուն վրայ ալ՝ որ են Մատրիտի մէջ :

**Գ Ե Ր Մ Ա Ն Ի Ա .**  
Վէինս . I Հոյտիբիբի :

Սեպտեմբերի 29 ին՝ որովհետեւ շատ հանդարտ ու պարզ հաւամքներ, պատրաստութի տեսան՝ որ դիշերը Ֆիշէնկներու խաղը ընեն՝ ինչպիսի որ հրամայվեբեր տէրուէ կողմէն . նոյն օրը կէսօրէն ետեւ սահմանը 6 ին ամիկն թիւորները հանդերձ իրենց ալայով ձամբայ ելան իրենց պալատներէն՝ երթալու համար ան տեղը ուրտեղ ըլլար պիտոր Ֆիշէնկներուն խաղը . թագաւորներէն առաջ գացեր դիզվեբիին անտեղը անթիւն անհամար ժողովուրդ . թագաւորներուն ալայը էր աս հետեւեալ կերպով . ան առապային մէջ՝ որ կերթարկոր էն առջևէն, նըս

տած էին Ամցէի ու Մսկովի կայսերնէրը և կայսրու հիները . երկի առապային մէջը նստերէին Պակէնայի թագաւորը ու թագուհին, ասոնց հետ էին նաև Պաուշ ու Տանիմարդայի թագաւորները . երկ առապային մէջը նստերէին Օլտեմպուռիկի ու Վիէմաուի սուզէսասները, ասոնց հետ նստերէին երկու Ամցէի կայսեր եղբայրները Բրինչիբէ Քաուշն ու Բալաթիսն . չորս առապային մէջը նստերէր Վուռթեմպէնի թիւրը, և ասոնց ետեւէն կուգարկոր կարգաւ ուրիշ առապաներալ՝ որոց մէջը նստեր էին Ամցէի կայսեր աղջկները, ու Պակէնայի, Վուռթեմպէնի ու Ամցէի թագաւորութե յարող Բրինչիբէները . ասոնց հետնէր նաև Պաուշ թագաւորին ու Պակէնայի թագաւորին տղաքը, և ասոնց ետեւէն ալ կուգայինկոր ուրիշ առապաներ երևելի Ճէնէնալներու ու իշխանագուններու . որ ճամբաներէն որ կանցնէր նէ աս ալայը՝ բաղու թիւն համար ժողովուրդնէրու լառաջ կելային սէյիր ընելու աս մէկ տեղ ժողված դիւցազուններուն խուճը :

Բրաթէր ըսված մեծ չայրքին մէջ՝ ուրտեղ ըլլար պիտոր խաղերը՝ փառաւոր ու գեղեցիկ լուսաւորութի զարդարեր էին, այնպէս որ ճրագներուն լոյսը յայլթերէր դիշերվան միտութեը, և կարծես թէ դեղեցիկ սասններով զարդարված երկինքին շաֆտը երկրին վրայ զարկեր էր, և ուրայսութե լեցուած ժողովուրդեան բազմութիւնը ան լառ ձակ դաշտին մէջը կըծածանէր ծովու ալիքներուպէս :

Երբոր հասաւ խաղերը սկսելուն ժամանակը, ամիկնքը աչվնին տնկած կըսպասէին թէ այսպիսի թագաւորներուն առջևը ինչ նոր թիւուրի Ֆիշէնկի խաղեր ձևացվի պիտոր՝ որ արժանի սեպվի սէյիր ընելու, մէկ մալ ինչ կըտեսնաս, եկաւ կեցաւ վարպետը օրթան և անհամար թիւուրի թիւուրի Ֆիշէնկներ նետելէն ետեւ, ձևացուց վեց նոր թիւուրի այլաբանական խաղ՝ որոց անուն դրրված էր այսպիսի . առաջինը կըսվէր կայէրուած ապագաներու . Երկրորդը կամապէտըմար գարեպան . Երրորդը գերպանց կեանք . Չորրորդը պահ ուրայսութե . Հինգերորդը իորհալուրութե . Եւրոպայի ժողովուրդներու . Վէցերորդը Գօրի Գաբանութե : (\*)

Իրիկ

(\*) Աս Ֆիշէնկի խաղերը, յայտնի է որ շատ մարիֆեթիւն բաներ են, բայց մենք հիմակվան հիմայ չեգրտանք գաղթեմաներուն մէջ աս խաղերուն ստորագրութիւնը : Թէ արդեօք ինչ բաներ ձևացուցեր են . աս խաղերուն անուններէն ինչ որ կրնակաբերվին, այնչափը բաւական ըլլայ, և մենք խօսք կուտանք թէ որ ատեն ձեռվընիս լինայ աս մարիֆեթիւն խաղերուն ստորագրութիւնը՝ մահրուձ չէնք ըներ մեր գլխակներուն կարդացողները :

իրեկվան սահալթը ծին երբոր լըմընցաւ  
աս զուարճալի տեսարանը, ամիկն թագա-  
ւորները առջի կարգով նորէն մրտան իրենց  
առապաներուն մէջը, ու քաղքին մէջը պը-  
տրտելով հոն փառաւոր լուսաւորութի զար-  
դարված սոխախներէն դացին իրենց պա-  
լատները:

Սեպտեմբերի 30ին, առաւօտեան սահա-  
լթը 11ին, Վիեննայի պահապանաց խումբին  
մէկ մասը գացին Բրաթեր ըսված ցայրը  
կըրակով զինուորական թախմ ընելու հա-  
մար: Աղքատները կայսրը, և Պաուշին  
թագաւորը հետերինն առած մէկ քանի մա-  
ռեշաներ և մէկ քանի թագաւորներուն  
աղաքներէն, ու ուրիշ Ճհնէաւաներ օՓՓի-  
չեաներ՝ որ ամիկնըր մէկէն կըլլային 200 հո-  
գրէն աւելի, դացին սէյր ընելու աս թախ-  
մը: Այն իրեկուր նորէն փառաւոր ուրա-  
խութի ըրին կայսերական պալատին մէջ:

4 Հոկտեմբերի:

Հոկտեմբերի 2ին ըրին մէկ փառաւոր պա-  
լոյի հանդէսմը՝ երեսնին մասխարայ սու-  
ռաթ անցուցած տեղը՝ ուրտեղ որ եղաւ  
աս հանդէսը այնչափ մեծ ու լայն էր՝ որ 12  
հազար հոգի հանգստութի կըրցան սըղմի-  
մէջը: Թեպէտև աս տեղին ամիկն կողմը  
փառաւոր զարդարված էր ծաղիկներով ու  
թիւռլի թիւռլի տաճաւ ուրիշ զարդերով,  
բայց ան սրահը՝ ուրտեղ որոշված էր պա-  
լոյի համար, խելքէ դուրս դեղեցկութի զար-  
դարեր էին, կախած խումաշները, փռած  
խալները էին կապուտ բոլորը արծաթով  
զարդարած, 6000 պալմուկի ճր. ք. կըլա-  
ռերկոր ան սրահին մէջ լուսաւորութի հա-  
մար, բայց ամիկնըր դեղեցկի կարգովմը  
շարված էր, և մէջի եղած անհամար բազ-  
մուր մարդիկներուն որ հագված զարդար-  
ված կըբալէին կըպըտըտէիննէ՝ աւելի դե-  
ղեցկութի կուտային անտեղի զարդին. սրա-  
հին մէկ կողմը կար նաև պատրաստած մաս-  
նաւոր տեղմը որուն մէջ կար հարիւրէն ա-  
ւելի էն վարպետ չալըըճիները՝ պատրաստ-  
ված իրենց ամիկն թախմներով. որ մէկը  
պատմենք, կարճ խօսքովմը, ո՛վ որ աշխա-  
տի ան տեղի զարդարանքը մէկիկ մէկիկ տեղ-  
նիտեղը պատմելու, ամենէն պոշկաշխատի,  
զէրէմ մինչև աչքով չիտեսնըլինէ հազար  
պատմըլի՝ լսող ինչպէս որ պէտք էնէ չի-  
մանար:

Գրեղովան սահալթը 11ին թրամբէթա-  
ներով ու տաւուրներով ան շարձակ սրա-  
հին մէջը խապար տըրվեցաւ թէ եկան թա-  
գաւորները, և թիւմը ժամանակ անցնելէն  
ետև, թիւռները եկան մտան ան սրահը

աս հետեւեալ կարգով. էն առաջ մտաւ  
Աղքատները կայսրը թովը առած Աէմցեի  
կայսրուհին, ասոր ետեւէն մտաւ Աէմցեին  
կայսրը թովը առած Մոսկովի կայսրուհին.  
ասոր ետեւէն մտաւ Տանիմարգայի թագա-  
ւորը թովը առած Աէմցեի կայսրուհին մայ-  
րը. ասկից ետև մտաւ Պաուշի թագաւորը,  
հետը առած Պալիէնայի թագաւորին, ե-  
տեւէն մտաւ Պալիէնայի թագաւորը՝ հետը  
առած Օլտեմպուռի տուքեստան, ասոնց  
համար մասնաւոր տեղ շինուած էր փառա-  
ւոր զարդարանքներով, և երբոր իւրաքան-  
չիւրը իրենց տեղմաքը նստաննէ, մէյտան  
եկան մէկ խումբմը տըղաքներու սուռաթ  
դըրած երեսնին սկսան խաղալ. հանդէսը  
բլեց մինչև սահալթը մէկը կէսգիշերէն ետև,  
հանդէսին ատենը կըպըտըտէր ամիկնուն ազ-  
նի՛ ու թիւռլի պուզլամաներ, շէքըրլամե-  
ներ, և գրեթէ առաւօտը մտիկ էր՝ երբոր  
սկսան իւրաքանչիւրը իրենց պալատները  
երթանէ:

Հոկտեմբերի 3ին թօփախներուն գունդը  
մեծ թախմմը ըրին կրակով թիւռներուն  
առջևը:

Հոկտեմբերի 4ին որ էր Աէմցեի կայսեր  
անուան տօնին օրը մէկ այնչա երևելի հան-  
դէսմը չեղաւ, միայն թէ ամիկն թագաւոր  
ները գացին շահաւորելու զկայսրը և նոյն  
օրը ամիկն թագաւորները կայսեր հետ մէկ  
տեղ հաց կերան:

8ին:

Հոկտեմբերի 5ին առաւօտը Աէմցեի կայսրը  
առաւ բոլոր թագաւորները ու գնաց Ըհմ  
պըուսին մօտիկները որս ընելու հմը, նոյն  
օրը մէկտեղ հաց կերան ան դեղին մէջ. իրեկ-  
վան մօտիկները նորէն դարձան քիթ. նոյն  
օրը Բրինչիքէ Մէթթերիքը որ է Աէմ-  
ցեի Լիակատար իշխանուր ունեցողը, ըրաւ  
փառաւոր զիաֆէթմը՝ ամիկն տերութեանց  
լիակատար իշխանութիւն ունեցողներուն:  
Մինչև աս օրըս ետևէ ետև կուգանկոր,  
Բրինչիքէներ Ճհնէաւաներ, դեսպաններ  
ու երևելի իշխանազըւններ:

Մէկ Աէմցեի զագէթայիմը մէջ կըսէ  
թէ Եւրոպայի տերուեց ամիկն լիակատար  
իշխանութի ունեցողները սկսերեն ընել իւր  
սակցուի մէկվմեկու մէջ առանձին կարգադ-  
րելու համար ինչ պիտոր խօսվի ժողովքին  
մէջ և ինչ կարգադրութի ընեն պիտոր Եւ-  
րոպայի վրայ. ասոնք որոշվելուննայ անկից  
ետև կըսկըսի թէ հանուր ժողովքը, և որով  
հետև աս գործողութիւնները ինչպէս պէտք  
էնէ կատարեալ կարգիմը մէջ գըվի տէի ժաւ-  
մանակ կուղէ, անոր համար միաբան հաւա-  
նու

նույն թիւ ամսին տեղու թեց լիակատար էլիսա-  
նու թիւ ունեցողներուն, իջանուր ժողովքը  
ձգեցին Նոյեմբերի 1 ին, և կըլուսացվի  
որ այսչափ ժամանակվան մէջ ամսին դըժ-  
ուարին ու կըլուսուի բաները կորոշին իրենց  
մէջը, և ասով նաև իջանուր ժողովքնալ  
խօսյու թիւը կը լըմընայ :

17 ին :

Մէկքանի դիտնալու տեղեկութիւնք ան  
ժողովրդական հանդեսին որ եղաւ Հոկ-  
տեմբերի 6 ին :

Կէսօրէն ետև սահաթը շին կայսերական  
պարտեցին դուռները բացվեցաւ, և ամսին  
կողմէն անհամար սէյրձիները եկան լցուե-  
ցան պարտեղին մէջը . կէսօրէն ետև սահա-  
թը շին մօտիկները եկան հոնտեղը նաև ամ-  
սին թաղաւորները իրենց ալայով . աս հան-  
դէօին հրաւիրված էին 400 հին հիւանդ կի-  
անկարող զինուորներէն . ասոնք եկան էն  
առաջ շարվեցան թաղաւորներուն առջևը,  
և անկից վերջը գացին իրենց համար որոշ-  
ված տեղը հանդերձ չարլըներով : Անկից  
ետև սկսան մէյտանին մէջը արևելեան մի-  
տիլ լի ձիերը վազելով ետըը բռնել, և բէհ-  
լիվանները սկսան կիւլեշմիշ ըլլալ, ասոնց-  
մէ զատ եղաւ նաև զինախաղութի, երբոր  
աս ամսին խաղերը լըմընցանէ, թագաւոր-  
ները ելան իրենց տեղէն ու ալայով գացին  
ան 400 զինուորներուն քովը ուրտեղ աս  
զինուորները բաժնրված 16 սեղանի վրայ  
հայ կուտեխնոր չորս ձևով շինած չարը-  
ռի տակ, քի Մաճառի, Պօքմիայի, Աւս-  
գրիայի, Թիւօլլի: Երբոր թագաւորները  
հոնտեղը հասանէ ամսին զինուորները խմե-  
ցին դիմի մէյակի բան ըսելով . աս խօսքերը  
ըսելու ատեն մէկ կողմէն կը չալէին չալը-  
ներ ու ամսին մէկ խօսքին կընետեին 50  
կտոր թօփ : Ըսած բաներնին են աս հե-  
տևեանք . կէյցէ մեր Փրանսիոս կայսրը, որ  
իբրև հայր Քիւրքանիոսի կը պարտաբէ երէն  
կայսրաներուն, կէյցէ մեր կայսրոսին և բոլոր  
կայսերան ազգաբոհնը .

Կէյցէ Ալէքսանդր կայսրը և Կուլեիճօս Ռա-  
գաւորը . և Բէրը Փեւերթօս Բրիտանիոս, Ռա-  
գաւորը Մասիիլեանօ Ճիւղեթէ . Ռագաւորը  
Փեւերթօս . կէյցէն ամէկ բարեհամերը ու Գալ-  
նակիները մեր կայսր . ասոնք վէյա ըլլան մեր յար-  
գուլէ որ կուսանք մեր Ռագաւորին :

Կէյցէն վեհախառն ազգաբոհները հիմաշխան Ռա-  
գաւորներուն որ են զարդ և յոյս իրենց անտոնե-  
րուն :

Կէյցէն էն երևելի Ճիւղեաւները գաղնակայ  
բանակին՝ զերէճ ասոնք էին որ առաջնորդեցին մեր  
յաշ Ռուսիէ :

Կէյցէն կարէճ կարէճ պատերազմները գաղնակ-  
այ մեր էլ բայրները, մայր յատարան երէնց համա-  
րուճ, սերը ու բարեհամուլի . և ըսվեցաւ աս  
հետևեալ կարգով :

Երբոր թագաւորները հասան առաջին  
սեղանը, Վանտերաստուկ անուևով թօփ-  
ձիներուն մէկը որ սաստիկ վերաւորվեր էր  
Լիբուիայի պատերազմին մէջ, և կախեր էր  
վեզէն ոսկիէ պատուոյ նշանը, ոտը ելաւ ու  
ըսաւ վերի գրածներէն մէկ բանի խօսքերը,  
երբոր զինուորը լըմընցանէ մէկէն Նեմցէին  
կայսրը բարձր ձայնով կանչեց կէյցէ Ալէ-  
քսանդր կայսրը, աս երբոր լըսեցին անտեղի է-  
ղած բազմութիւնը ամսնքը մէկ բերան կան-  
չեցին կէյցէ Ալէքսանդր կայսրը . անտեղնը  
մէկէն Ալէքսանդր կայսրը առաւ մէկ գա-  
ւաթմը լըյուն զինով ու ըսաւ բարձր ձայ-  
նով Մին հին դիտարներուն կէնդանուլի է-  
մալիէ Ալէքսանդր Մոսկովի կայսրը, կէյցէն  
հին դիտարները . այսով ըրին նաև Նեմցէին  
կայսրը, Պուշին, Տանիմարային, ու Պա-  
վեկոային թագաւորները, այսպէս մէկիկ  
մէկիկ պըրտեցան ամսին սեղանները՝ դամ-  
մնքը բարևելով :

Ասկից ետև թագաւորները նորէն իրենց  
առջի տեղը դացին, և սկսաւ Փիշէնկի խա-  
ղերը որոնց մէջը իրեք նոր թիւօլիւ բան  
ձևացուցին, մէկը կըսվէր Նեմուհի չասու  
վածին մարտան, մէկը կը ձևացընէր կըս-  
կով բոլոր թագաւորաց առմաները . երբը  
էր աշտարակը խուլէն սքոյն Ստեփաննոսի  
հանդերձ քովը եղած մէկ բանի տուներով  
լուսաւորած : Աս ալ լըմընցանէ, թագա-  
ւորները և ամսին երևելի մարդիկները՝ գա-  
ցին Պուանտեպուռի ըսված դուռը ուրտեղ  
փառաւոր լուսաւորուլ գարդարեր էին ու  
ձևացուցեր էին շուն բնական կերպով Մօռ  
քա բաղաքին թօփօսովիլը, ասկից ետև ըրին  
մէկ պալլի հանդէսմընալ՝ որով վերջացու-  
ցին նոյն օրվան հանդէսները . անտեղը ուր-  
տեղ կեցերէին աս վերջի հանդէսին սէյր-  
ձիները, չորս դին զարդարեր էին աղոթ  
ձևով բոլոր դաշնակից տերուեց դրօշակնե-  
րովը, և չէր տեսնրված մինչև հիմայ մէկ  
լուսաւորուիմը հաւասար աս տեղի լուսա-  
ւորուէր, և սէյրձիներուն թիւը 20,000 հին  
աւելի էր :

Մէկ Նեմցէի դաղէ թայիմը մէջ կընէ մէկ  
գիտելիքմը Լիբուիայի վերջի պատերազմին  
վրայ . քէն 1813 Գիպակին 68 ու 66 Ռուսոյն մը-  
ս ա գիտելիքը թէպէտ և բլիմը հին է, բայց  
որովհետև անցած տարվան պատերազմնե-  
րուն պատմութիւն պարագաներուն կատա-  
րելուի կուտայ, անոր համար կը ընենք հօս-  
տեղը :

Լիբ.

Լիբսիայի վերջի մեծ պատերազմին մէջ Փրանսըզին բանակը որչափ բազմութի էր տէի իմացվեցաւ Փրանսըզի բանակէն զըլուած թուղթերով, և է աս հետեւեալները. հին կայսերական պահապան դունդը էր 4000 հոգի. նորը 24,000 հոգի, ձիաւորնէրը աս դունդին էր 6000 հոգի:

Ասոնցմէ զատ մեծ բանակին առաջին դունդը որուն դիւաւոր կառավարը էր առաջ Վանտամ Ծէնէնայը ետքը Մութօն Ծէնէնայ	հոգի 4,000:
Երկրէ դունդը որուն Ծէնէնայը էր Վիքտոր Մառեշալը, էր . . .	18,000:
Երր դունդը որուն Ծէնէնայը էր Նէյ Մառեշալը, էր . . .	22,000:
Չոր դունդը որուն կառավարը էր Վեռթանան Ծէնէնայը, էր . . .	14,000:
Հինգերորդ դունդը որուն կը Տրամայեր Լոնիսթօն Ծէնէնայը, էր . . .	10,000:
Վեցերորդ դունդը որուն Ծէնէնայը էր Մամօնթ Մառեշալը, էր . . .	20,000:
Եօթներորդ դունդը որուն կառավարը էր Ռէնիէն Ծէնէնայը, էր . . .	8,000:
Ութներորդ դունդը որուն Ծէնէնայը էր Բօնեաթօլսքի Մառեշալը, էր . . .	10,000:
11երորդ դունդը որուն Ծէնէնայը էր Մակոմալտ Մառեշալը, էր . . .	14,000:
12երորդ դունդը որուն Ծէնէնայը էր Ռաինօթ Մառեշալը, էր . . .	10,000:
13երորդ դունդը որուն Ծէնէնայը էր Սէն-Սիր Մառեշալը, էր . . .	20,000:
Առաջին դունդը ձիաւորներուն որոց կառավարը էր Մօպուռու Ծէնէնայը, էր . . .	6,000:
Երկրորդ որ էր Սէպաստիան Ծէնէնային տակը, էր . . .	6,000:
Երրորդ որ էր Վարլի Ծէնէնային տակը, էր . . .	4,000:
Չորորդ որ էր Միշաւա Ծէնէնային տակը, էր . . .	3,000:
հինգ դունդը որ էր Առոիկի Ծէնէնային տակը, էր . . .	3,000:
Ասոնցմէ զատ Օժէնօ Ծէնէնայը ունէր տակը . . .	15,000:
Գումարը բոլորին . . .	187,000:
Ասոնց հետ սեպտեմբրի հին ունոր պահապանաց դունդը որոց գումարը էր . . .	34,000:
Ամենուն մէկէն գումարը կընէ . . .	221,000:

Այսչափ գումարէն թէ որ դուրս հանվի 20,000ը որ նոյն պատերազմին ժամանակը պաշարված էին Տրեզուարին մէջ, գումարը Փրանսըզի զորացը, որ էր Լիբսիայի պատերազմին մէջ էր 201,000 հոգի:

19ին:

Հոկտեմբերի 16ին Աւստրիայի երաժշտութիւն ընկերութիւնը՝ չալընի հանդէսը ըրին թագաւորներուն առջևը, չալընիները էին 700 հոգի, և ասոնք ընտրված էին վարպետներուն մէջէն էն վարպետը՝ առանց նայելու իւրաքանչիւրոց աստիճանին վիճակը:

Մեմբերի կայսրը ուզեց որ հոկտեմբերի 18ին (որ է Լիբսիայի վերջի երևելի պատերազմին տարեդարձ օրը) ընել մէկ փառաւոր հանդէսը, անոր համար բոլոր անտեղի եղած զօրքը՝ որ 14 հազարի չափ էր, կարգադրվեցան դունդ դունդ Բրաթեր ըսված մեծ չալըրին մէջը՝ ուրտեղ ըլլար պետոր հանդէսը. և երբոր եղաւ սահալթը 11, Մեմբերի կայսրը հեծած ձիու վրէ ու իր հետք բոլոր թագաւորները, Բրինչիէները, Արքիուգաները իրենց ալայովը ճամբայ ելան հոնտեղը երթալու՝ ուրտեղ ըսէին պետոր դէպ ձի գոհաբանէմք: ասոնց ետեւէն կերթարկոր նմանապէս ալայով կայսրուհիները թագուհիները իրենց առապաներով. աս ալային հետը կերթարկոր նաև անթիւ անհմբ ժողովուրդները՝ ամենքը լըզված մեծ ուրախութեւ. երբոր հասան որովով մեծ տեղը, թօփիներուն դունդը 101 թօփ նետերով, և հետեւակ դունդը իրենց թիւֆէնիներուն կրակովը նշան տրվին որ սկսվի դէպ ձի գոհաբանէմք, և որչափ որ քշեցնէ աս երգը՝ շարունակ պատահներուն վրայէն թօփեր կընետուէրկոր, երբոր երգը լըմընցաւնէ Բրաթերին չորս դին եղած թօփիներուն դունդը նորէն 101 թօփ նետեցին նշան տալու համար որ խայրի կրակը դադրի: Ասկեց ետև բոլոր զօրքը գունդ դունդ բաժնըլված դացին ճակատեցան Բրաթերին մէջ եղած զունարձութե քեօշկին առջևը՝ ուրտեղ դարված էր փառաւոր՝ զէրէմ թագաւորնէրը հոնտեղը մէկ տեղ հաց ուտին պետոր:

Երբոր հացին ժամանակը եկաւնէ թագաւորները նստան հաց ուտելու. նոյն օրը տերութե հաց ելաւ ամեն հոնտեղը եղած զինուորականներուն՝ իւրաքանչիւրոց իրենց աստիճանին կէօրէ, զի վարի աստիճան զինուորականներուն տրըվեցաւ, ապուր, խաշած միս, քեպապ, մէկ քանի թիւուր տապկոցներ, հաց, դին. իսկ տահա վերերուն կերակուրը աւելի փառաւոր էր. թագաւորները երբոր կերակուր կուտէինկորնէ, Մեմբերի

ցէին կայսրը առաւ դէնին ու ամիկնուն կեն  
 դանու թէ համար խմեց ըսելով աս հետեւել  
 խօսքերը . 1. Կենդանութի մի քառասոր հաս  
 Քիրներուս ու բարեխմեցերուս . 2. Հորհախարութի  
 ին կորե՞ծ բանախ ու եր ճէնեալներու . 3 .  
 Հորհախարութի անյաղխելի դաշնակցաց զօրքերու .  
 4. Կեցցի հոկտեմբեր 18ը , յիշարալը աս քառա  
 սոր օրվան ընդ ըլլայ հասարակութի խաղաղութի մը  
 յաջորդներու : Աս խօսքերուն պատմեցնէրէն  
 պատասխան տրվին թօփեր նետելով :

Արդուն լըմընալէն ետև ամիկն թազա  
 ւորները դարձան իրենց տեղը , ոմանք ձիով  
 ոմանք առաքայտով . նոյն դէպքերը Մէթիթեր  
 նիքհին Բրինչբէն ըրաւ փառաւոր պալօյի  
 հանդէսը իրեն ամառվան պալատին մէջը :  
 Թազաւորները թէպէտ և կրնենկոր աս  
 հանդէսները բայց օրվան մէջ մէկ քանի սա  
 հաթ ալ կը բաշխին իրենց պալատներուն մէջ՝  
 մտածելու համար Եւրոպայի կարգադրու  
 թիկնունքու վր , և թազաւորները որոշելն  
 ետև կը յանձնեն իրենց լիակատար իշխանու  
 թի ունեցող դեսպաններուն , զէրէմ թազա  
 ւորները շուտով կուզեն դառնալ իրենց տե  
 դերը , և են շատ մինչև նոյեմբերի կէսը կու  
 շանան Արինայ , զէրէմ կրտեսնանկոր՝ որ  
 իրենց համար շատ խարճ կընէկոր Աեմցէին  
 կայսրը . որչափ խարճ կը լըլայ տէի քիչմը ի  
 մանալու համար աս կըսենք՝ որ միայն թա  
 զաւորական պալատին աշխանային մէջ՝ օրը  
 25 հըր Փիօրին խարճ կը լըլայ , (մէկ արծաթ  
 Փիօրինը է գրեթէ երկու դոշուկէս .) Թո՛ղ  
 մէկալ փառաւոր հանդէսներուն խարճը :

20 ին :

Ի Բեսիայի վերջի երևելի պատերազմին յի  
 շատակը ընելու համար , Մոսկովին կայսրը  
 հօկտեմբերի 19ին մէկ փառաւոր զիաֆէթ  
 մը ըրաւ ամիկն թազաւորներուն Բրինչի  
 բէններուն ու երևելի Աեմցէի ճէնեալներ  
 ըուն իրեն խարճովը . ան սրահը՝ ուրտեղ  
 ըլլար պիտոր աս ուրախութիք , փառաւոր  
 զարդարեքէին ու լուսաւորեքէին 600 ջա  
 հերով . սրահին օրթան պատրաստեքէին  
 սեղան՝ 700 հողող համար , ու աղւոր ձևե  
 րով և նշանակող առմաներով , ու պատերազ  
 մի յաղթութե նշաններով չորս դին աս սե  
 ղանին զարդարեք էին :

Աս վերի պատմած ամիկն հանդէսներին  
 զատ ըրին տահա թիւուիւ թիւուիւ հան  
 դէսներ ու լուսաւորութիներ՝ որ ամիկնը  
 տեղիիտեղը պատմելը անկարելի է , այսչափ  
 կըսենք՝ որ Արինայ բաղաբ բանի որ կար  
 նէ այսպիսի հանդէսներ , այսպիսի լուսա  
 ւորութիներ այսպիսի մարիֆէթի խաղեր  
 ան ևն չէր տեսած :

### ՍԱՔՍՈՆԻԱ .

Տեգրա . 14 Սեպտեմբեր :

Էքօք , Լիեպէնաու , Ռիսաէլ , Պրաուս  
 Սաքսոնիացի ճէնեալները իրենց գուն  
 դերով , Տէսքվիդ զօրապետը իրեն օՖՖի  
 չէալներովը , ու Ռաապէ տեղակալ զօրա  
 պետը թօփճիներուն գունդին բերնէն , ներ  
 կայացուցին թահիլման ճէնեալին աղաչան  
 քի թուղթմը՝ որուն տակը ստորագրեր էր  
 բոլոր Սաքսոնիայի գունդը . և աղաչեցին  
 զճէնեալը՝ որ աս թուղթը խրկըն դաշ  
 նակից թազաւորներուն : Թալթին օրինակը  
 ( որ Սաքսոնիային զինուորականները խրկե  
 ցին Ռաապէ տեղակալ ճէնեալին՝ որ էր  
 իրենց էն գլխաւոր ճէնեալը ) էր այսօր :

„ Խեղըն ատեն կայ՝ որ մէկ ծածուկ ձայն  
 մը կը պարտեկոր օրթալըսը մեր հայրենեաց  
 սահմաններուն վիճակին վրայ , և կերեցը  
 նենկոր՝ թէ մենք սակից ետև կորսնցնենք  
 պիտոր մեր թազաւորը , մեր սիրելի հայրը :  
 Աս ձայներէն զատ՝ որ զմեզ սարսափեցու  
 ցեր է , կը լըսենք կոր ուրիշ բանմը տահա ,  
 իմ մեր գունդը՝ որ Լեբսիայի պատերազմին  
 մէջ Փրանսըզէն ապստամբելով դաշնակցաց  
 կողմը անցանէ՝ ստով երևցուցերէնք թէ  
 ապստամբեքէնք նաև մեր օրինաւոր թազա  
 ւորէն ալ՝ որովհետև անիկայ Փրանսըզին  
 կողմը մնաց . ամենևն մեր միտքը ան չէր  
 ձեր տէրութիւր գիտէր մեր դիտաւորուիլ ,  
 զէրէմ մենք հրամանքիդ հետ աս ճամբան  
 բռնելով ուղեցինք խալցընել մեր հայրենի  
 քը ու մեր թազաւորը , և դաշնակից զօրա  
 ցը հետ միանալով ուղեցինք հասարակաց  
 թշնամիին լուծը կոտորել : Ուստի մենք ա  
 լպախնելով կը յուսանք՝ որ հրամանքդ յանձն  
 կառնուու ու կը բացատրես մեր կամքը՝ ում  
 որ պէտք է հասկըցընել նէ , և ըսէ անտնց  
 յայտնի աս խօսքերով , թէ մենք ամիկն  
 Սաքսոնիացիներուն հետ չենք ճանչար ու  
 ըիշ բարեբախտուի մինչև որ չիտեսնանք իր  
 իշխանութե ալթոռին վրայ մեր Փէտերիկոս  
 թազաւորը՝ որուն միայն խոստացերէնք հա  
 ւատարմութի մինչև ՚ի մահ՝ ” :

### ՄՈՍԿՈՎԱՍԱՆ .

Բիեկոսպոուտի . 14 Սեպտեմբեր :

Սեպտեմբերի 11ին՝ որ էր Ալեքսանդր  
 Մոսկովի կայսեր անուան տօնին օրը , մեծ  
 հանդէս ըրին Բիեկոսպուուկին մէջ . և էր  
 աս հետևեալը . անտեղի զօրքը որ էր 25 հա  
 զարի չափ էն առաջ դացին շարվեցան պա  
 տերազմի կարգով ան ճամբայներուն մէջ՝  
 ուսկից Ալեքսանդր կայսրը պիտոր անցնեք  
 ժամ երթալու համար , և երբոր պտեկը հա  
 սաւ

կանէ, կայսրը ձիու վրայ հեծած, ու չորս կողմէն պատած իր եղբայրները ու ուրիշ երեւելի ճէնէրուներն օֆֆիցէրներ, եկաւ անցաւ բոլոր շարված զօրքերուն մէջէն՝ որոնք մէկ բերան ու առանց դադարելու կէցցէ կայսրը կրկանչէին. կայսրը էն առաջ դնաց Թաւրիսին պալատը և անկից ալ դնաց սքէն Աղեքսանդր Մէվաքիին ժամը, ուրտեղ ընդ առաջ ելան ամեն եկեղեցականները հանդերձ իրենց արքեպիսկոպոստով ու մէկտեղ ժամ մըտան. եպիսկոպոսը իրաւունք որ հանդէտով սկսաւ պատարագ ընել՝ որուն ներկայ էին ամեն կայսերական ազգատոհմը հանդերձ ուրիշ իշխանազուններով, և երբոր եկեղեցական հանդէսը լըմնցանէ՝ կայսրը շատ ճէնէրուներու օֆֆիցէրներու պատիւներ ու պատուոյ նշաններ տրվաւ, շատ մարդիքներու ալ մեծ պաշտօններ տրվաւ: Արքեթաքիի թօփձիներուն գունդին էն մեծ ճէնէրուը, առաւ Աղեքսանդր կայսեր պատկերը մինեաթուռայով քաշած, և հրաման ունեցաւ որ նոյն պատկերը կարող ըլլայ վիզէն վար կախել, աս ընծային հետը առաւ նաև 50 հազար ալ ուռպիլ. աս կից զատ Թօլմիսի մեծ մառէշար ու Թրաւիլքսէ մարքէզը ընծայ առին ազնիւ ու սուղ ձեվաճիւրներով զարդարված մասնիներ՝ որոց վրայ մինեաթուռայով քաշված էր Աղեքսանդր կայսեր պատկերը:

Աս բաներէն զատ, նոյն օրը մէկ ծանուցման Թուրքի մը հրատարակեց կայսրը՝ որուն մէջ եղած կարդադուլթիները՝ են աս հետևեալները:

« Եկեղեցականները՝ որ իրենց խօսակցութեան յորդորանքներով պաշտպանեցին տէրութիւնէ, կարող ըլլան ասկից ետև կախել կուրծքերնուն վրայ արծաթէ խաչ: Ան աղնուականները՝ որ ցրցուցին տէրութիւնէ իրենց հայրենասիրութիւնը՝ կարող ըլլան ասոնք ալ կախել վիզերնուն մէկ արծաթէ մէտալմը, և աս իշխանուիք երթայ յորդուց յորդիս՝ երբև մէկ պատուոյ յիշատակարանսը: Մոսկովա տանի վաճառականները՝ որ իրենց կարողութեւր կէօրէ օգնեցին տէրութեան տեսնալով պատերազմական խարձին մէկ մասը, կարենան կախել վիզերնուն մէկ պղինձէ մէտալմը որ ըլլայ ոսկեզօծած »:

« Թուրքի ըլլայ ան ամեն մարդիկներուն՝ որ խաբովելով հասարակաց թշնամիէն միարանեցան մէկտեղ ու ետք պատժովեցան կի՛ քանոր դրովելով կի՛ սուրկիւն ըլլալով: Տէրութե պարտականութի ունեցողները՝ որոց պարտքը 2 հազար Ռուպիէն աւելի չէնէ՝ կընտրենք ու ազատ կընենք զայնպիսիները իրենց պարտքէն: Թողուլթի

ըլլայ ան ամեն մարդիկներուն՝ որ յանցանաց խապահարի համար բանտը դրոված են, բայց՝ ի ան չարագործներէն՝ որ բանտը դրոված են մարդասպանութե ու աւաղակուէ համար: Թողուլթի տրվի ան չարագործներուն ալ՝ որոց դատապարտուէ վճիւրը եղած էր, միայն թէ ասոնց վրայ դրվի մէկ քանի պարտաւորուիներ: Աս տարի ու եկած տարի ամենէն զօրք չի տողվել »:

Թուրքիսով ճէնէրուին այրի կընկը՝ հանդերձ իրեն օրը աղջիկներով, ընդունեցաւ կայսրէն 400 հազար ուռպիլ ընծայ:

**Ք Ր Ա Ն Ս Ա .**

Փարեկ . 4 Հոկտեմբեր:

Պրանսային մէջ սկսաւ դործածվիլ ան ոսկիները՝ որուն վրայ տրված է հիմակվան նոր թաղաւորին պատկերը:

Ինկիլդէրուա տրվեցաւ մէկ մէտալմը՝ ի յիշատակ աս վերջի եղած խաղաղուէ. աս մէտալմն մէկ կողմը է Ինկիլդի թաղաւորին տղուն պատկերը, մէկալ կողմալ ձևացուցած է Ինկիլդէրուան՝ պատկված յաղթուներով, և չորս դին գրված է աս հետևեալ մակագրութիւր, զինչք պահեց անոր կենալով, Երոպան երէն օրիակուց ինկիլդէրուան, իրեն տէրուիք հասարակաց թշնամիին ձեռքէն ապահովընելու համար որչափ ու ժ ունէրնէ մինչև վերջը պատերազմեցաւ, և ուրիշ տէրութիւնները օրինակ առնելով իրմէն՝ ոտք ելան ու խալսեցին բոլոր Երոպան:

6 ին :

Տպաթի օրագրութե մէջը, խօսելէն ետև վիեննայի մէջ ըլլալու ժողովքին վրայ, ու շատ մեծ յոյս տայէն ետև աս ժողովքին բարի ու երջանիկ լըմննալուն վրայ, կընէ աս հետևեալ խօսակցութիւր:

Որ առաքինուիներուն վրայ մարդը կըրնայ ապաւինիլ, անոնց՝ որ շատ անգամ տեսնըված է փորձերով. աս ժողովքին որոշած կարգադրութիւնները թէպէտ և առանց համբերելու կըփափաքենք լսել մէկ սահաթմը առաջ, բայց գիտենք հաստատ թէ երբոր լսենքնէ պիտոր ըսենք թէ արդարուք եղած է, զերէմ ան Աղեքսանդր կայսրը չէ՛ մի՛ որ թէպիտ և տահա է մէկ կէնձ կըրորիճմը բայց մոռցնել տրվաւ համբաւ հին դիւցազանց պատմուիներուն. աս մեծահոգի բարջ չունեցաւ հիչ մէկ բամբաստըր, և ոչ էր թըրնամիները պիլէ կըրցան չար խօսիլ իրեն վի, իսկ իրեն ժղվիդները գիտնալով ասոր ինչ ըլլալը՝ օրհնեալ անունով պատուեցին զատի: Ան չէ՛ մի՛ ֆէտերիկոս կուլիելիսօ Պառուշին թաղաւորը՝ որ վաստրկեցաւ մեծուէ անուրը

նր՝ իրեն անտառածեան չարիաւորութե՛ն, ու քաջութե՛ր համար, և զարմացուց ամմկնքը իրեն աղուական բարեմըտութե՛ր: Աս ան Ֆրանչիսկոս երկդ կայրը չէմի որ երկու անգամ աշխարհքի հանդատութե՛ն ու երջանկութե՛ համար, զո՛հ ըրաւ իրեն սրտին էն սիրելիները, և իրեն երկու անգամ տրված դիւցազնութե՛ն օրինակներուն նմանը, ասոր վան օրս թագաւորաց պատմութիւններուն մէջ չեկարդացիր:

Աս ան ինկիլդէրուայի կառավարը չէմի (որ է ինկիլդի թագաւորին տղան) որ իրեն խոհեմութե՛ր ու ասպետութե՛ն քաջութիւնները միացուց ուրիշ թագաւորներուն հետը՝ որ շատ անուանի են խոհեմութե՛ն ու կրօնի՛ն:

Աս ան մեր թագաւորը չէմի (ի՛նք ֆրանսիացի հիմակիւն թագաւորը) որ իմաստութե՛ն ու հայրական գըթով հող կրտանի մեր շա՛հուն ու խաղաղութե՛ր, և իրեն մտածմունքը ուրիշ բան չէ՛՝ բայց եթէ մեր փառքը ու մեր երջանկութե՛ր ուրեմն Եւրոպան դասոնք այսպէս ճաննալէն ետև, պէտք է որ յուսով ըսպասէ մէկ երջանիկ կատարածիմը:

— Փարմասունները ֆրանսային մէջ քաղքէ քաղք ծածուկ պըտըտելով կըջանան կոր խոզութե՛ն ու ապստամբութե՛ն ձգել ազգին մէջը, բայց ո՛վ որ կըբռնովիկորնէ աս յանցանքին մէջ, մէկէն կըպատժուիկոր:

— Հաստատուն կերպով կըխօսիկոր թէ Մարտիիս քաղաքին նաւահանգիստը ինչպէս առջի ատենները ըլլայ պիտոր ազատ նաւահանգիստ:

— Բրինչբէ Կուսթաւօն՝ որ է Ըվէտին առջի օրինաւոր թագաւորին տղան, հիմա կըկենայկոր Բարսիլոնէ: Մասկովի կայսրուհին դէպ ՚ի Վիեննա դալու ատեն տեսնըտըեցաւ աս Բրինչբէին հետ, ու շատ ցաւակից ըլլալով խօսեցաւ ասոր հետ: Աս Բրինչբէն է քեռորդին Ալեքսանդր կայսեր, Պապիեռայի թագաւորին, Օլոնկմ պուսկի ու Վէիմարի առագեսաներուն. աս Բրինչբէն շատ մեծ յոյս ունի՝ որ իրեն օրինաւոր թագաւորութե՛ն ժառանգութե՛ր նորին իրեն դարձընեն. ասոր հետը կան խելք Ըվէտներ՝ որ իբրև իրենց օրինաւոր թագաւորին երդում ըրեր են՝ միշտ հաւատարիմ մնալու իրեն:

Ի Դ Ա Լ Ի Ա.

Ճիւղ. 15 Հոկտեմբեր:

Հոկտեմբերի 12ին մէկ պզտիկ նաւը ճամբայ ելաւ Բհիւվարիէն՝ որուն մէջը կար 41 հոգի մառինարներով ու ճամբորդներով, և երբոր կանցեկնիկոր Ռաբօլը ըսված պողազէն՝ որ շատ հեռու չէ Բհիւվարիին պողա-

զէն, սաստիկ քամիէն նաւը շատ ծռեցաւ, ու այնչափ ջուր առաւ մէջը՝ որ ամմկնքը ի մացան թէ ընկըլով պիտոր նաւը, անոր համար խաբտանը շուտմը պզտիկ սանալը վար ինջեցուց ու մէջը մտաւ ինքը ու իրեն երկու տղաքը՝ որոց մէկը 10ը տարվան էր, մէկը նալ 14, և մէկը ներուն ալ խոստացաւ թէ մենք ցամաք ելալէն ետև կըբըրկեմ ասնտալը ու զձեզ ալ կըխալըսեմ. աս խոստմունքին հիշ մէկը մտիկ չեղնելով ամմկնքը ցատկեցին սանտալին մէջ, սանտալը այսչափ արտաքը կարգի ծանրութե՛ն ունենալով՝ ալքը ներէն շրջեցաւ քեզիմիշտ եղաւ և ամմկնքը մէկէն թափեցան ծովուն մէջ, ու բայ ՚ի մէկ քանի հոգիէ խըխտըլեցան բոլորը. խաբտանը ու մէկ քանի մառինարներ սաստիկ աշխատանքով լողացին ու ցամաք հասան, բայց վախերնուն լեզունին կապկերէր, ու խելքեր նին կորսընցուցերէն: պազի խըխտըլողնէրուն մարմինները եկան հասան մինչև ցամաք, ասոնց մէջնէր խաբտանին մէկ տղան՝ որ իր հօրը հետը սկսաւ լողալ առջի բերանները, բայց վէրջը սկսաւ օգնութի կանգըլըսելով հայր օգնութի հարկ, զէրէ՛մ կայրէ չէ՛մ դիմաւար. այս ձայնը լսեց հայրնալ, բայց ինչ շահ, անկարելի էր օգնուի հասնիլը, զէրէ՛մ ոչ գիշերվան մտթը և ոչ ալիքներուն բըռնութե՛ր թող կուտային որ մէկ կերպովը օգնէ իր զաւկին:

Աս դիպումքը յայտնի կըտըրվեցընէ՛ թէ մէկ մարդը մեծ վտանգինը մէջ ինչալու ըլլայնէ (թէպէտ և բնականապէս մեծ շիտութե՛ն մէջ կիյնայ ինչալիսին) բայց որքան կարելիէն պէտքէ ինքը ղինքը առանց շիտութե՛ն պահէ, ու ըրած գործքերը ալիկ մտածելով ընէ՛՝ ո՞վ ղի աւելի վտանգի մէջ ղինքը չըձգէ. շատ անգամ եղերէ որ մարդ վտանգի մէջ ինչալով՝ սաստիկ շիտութե՛ն, տահա մեծ վտագաւոր գործք ըրեր է, ու ղո՛հ եղերէ միայն իրեն շիտութե՛նը, և թէ ըսնէր ան գործքընէ, կըրնար խալսիլ իր առջի վտանգէն, զէրէ՛մ շիտակ է ան առածը որ կըսվի վտանգի մէջ, վախ ու շիտութե՛ն մարդուն պապութե՛ն չեն հոգար:

Հոտ. 5 Հոկտեմբեր:

Սրբազան Փափը հոկտեմբերի 5ին Հռոմային գնաց Բատտիկանտօֆօւրտեղ կերթար միշտ զեղազնացուէ համար, և երբոր հոն հասաւ նէ ամմկն անտեղի ժողովուրդները անպատմելի ուրախութե՛ն լցուած ընդառաջ ելան ու առօք փառօք ընդունելով Սրբազան Փափը, առին տարին անտեղի ժամը, ու ՚ի շնորհակալութե՛ն այ ըրած բարեբարութիւններուն՝ որով ողջ առողջ պահեց

հեց եկեղեցւոյ գլուխը այնչափ վեշտերու ունեզութենեան մէջ տէր, երդեցին պէտք անհաւանեմ, երբոր լըմնցաւ աս գոհութեան արժեքնէս : Սրբալան Փաիը գնաց իրեն պալատը ուրտող չէր գացած 9ը տարիէն պէրի, և անկից օրհնեց բոլոր հոնտեղը թօի եղած ժողովուրդները քահանայապետական օրհնութե . գիշերը ամիկն ժողովուրդները առանց ուրիշը բան մը ըսելու փառաւոր լուսաւորութի ըրին անտեղը ու ըրին նաև զանաղան Ֆիշէնկի խաղեր :

22 ին :

Որովհետև միտք ունէին՝ որ Հռոմայու մէջ տնկեն մէկ մեծ յիշատակարանմը՝ ի յիշատակ յաղթութե կրօնին ու ան դիւցազուններուն փառացը համար՝ որոց այսօրվան օրս բոլոր Եւրոպայն շնորհակալ կը լայ իրեն դըտած խորհուրթներ ու աղատուեր համար : առաջարկելիցաւ ճարտարապետներուն որ մտածեն մէկ վարպետաշէն ձևմը . ԳԵՆ 1813, Գարլան գիտակն 13էրդ Բիշը, 104էրեալ : Հոկտեմբերի 22 ին, պարնն 15օբօլտօ Գուցցի անուսով երևեկի ճարտարապետին մէկը առաջարկեց աս յիշատակարանը տնկող ընկերութե մէկ ձևմը՝ որ ամիկն անկարեկի երևցած դժուարուիները կը դիւրացնէր տնկելու համար մէկ մեծ արձանմը բիրամիտէսին էն ծայրը՝ առանց փասմը տալու բիրամիտէսին ամբողջուեր, և բիրամիտէսը տնկել մէկ հիմնմը Բեմլիէր վի՞ որ հիմխորհրաւոր ըլլայ հիմ շէնքով շնորհով ըլլայ :

Աս ձևը դըրանող հեղինակը ամիկն բան կատարեալ լըմնցընէն ետև, ինչպէս որ կուզէր Փական Ինկիլիզին բոստօղը (որ զարմացուց զամիկնը այսպիսի խելացի ու մեծանձնուէ գործ առաջարկելուն վի՞) աւելցուց իրեն բովէն նաև աս ալ՝ որ փորվի պղինձէ մետաղներուն վրայ պատկերները երևեկի թագաւորներուն ու պնուականներուն՝ որ իրենց դիւցազնական բազուկներով ու անձանձրանալի երկայնմուտք երևեկի եղան աս վերջի տարիներուն մէջ, ու ասոնց մով զարդարվի նաև նոյն յիշատակարանը :

Բալէրճօ . 29 Սեպտեմբերի :

Վիեննայէն երբոր հասաւ Սիկիլիա խապարը թէ Սիկիլիայի թագաւորի թագու հին մեռաւ, շատ մեծ ցաւ տըվաւ թաւորի սրտին, ու հրաման հանեց որ իրեն անրութե մէջ 6 ամիս սուգ բուրղի . 3 օր գոց պահվի տերութե ատեանները, ու մէկ ամիս չափ աղջեբայվի հասարակաց դէպարոնները ու ուրիշ խաղի տեղերը :

8 ին :

Որովհետև Սիկիլիայի մէջ շատցերեր խալպ

պղինձէ ստակները, և տերութե շատ մեծ փաս հասնելու վախ կար, անոր հմի թագաւորը հոգ տարաւ աս բանիս վրայ, ու բոլոր ան տեսակ ըստակը թէ ճշմարիտը թէ սուտը հրամայեց որ անկից ետև հիշ արժող չէք չունենայ, բայց աս գործքով որովհետև տես շատ մեծ փաս կը հասնէր ժողովրդեան, անոր համար անտեղի հարուստ մարդիկնէրը իւրաքանչիւրը իրեն կարողութեը կէօրէ ընծայեց տերութե նոյն նիւթէն՝ ոնչ զի աս ըստակին տեղը նոր տըպված ըստակը փոխվի ան ըստակներուն հետ՝ որ կըմնայ ժողովրդեան բովը և ժողովուրդը հիշ մէկ զէն մը չեբաշէր : Աս տըլօղներուն մէջը կը համըրվին նաև աս հետևեալ անձինքներնալ :

Թրապիայի Բրինչիբէն տըվաւ . . . . .	600:
Քասսարօի Բրինչիբէն . . . . .	90:
Արթալէ Մարքեղը . . . . .	120:
Մօրթիլա պարօնը . . . . .	120:
Ռօսօիայի տուգան . . . . .	6:
Կրուիլասին տուգան . . . . .	15:
Բալէրմօի ծերակոյտը . . . . .	335:
Մէկ քահանայմը . . . . .	60:
Սօստհէնս Ինկիլիզի վաճառս կանին մէկը . . . . .	360:
Մէկ ուրիշ մարքեվմը . . . . .	30:

Գումարը . . . . . 1736:

Սիկիլիայի թագը սեպտեմբերի 19ին հրատարակեց մէկ ծանուցման թուղթմը՝ որուն մէջ շնորհակալ կը լար աս երևեկի իշխանազուեններուն ըրած առատաձեռնուերը վրայ : Երբոր վերջըլիցաւ պղինձէ սուտ ըստակը, սկսան ուրիշ չարուեմը բանեցընել խալպազանները, ցի սկսան կըտըրտել արծաթէ ստակներուն քէնարները, անոր համար թագաւորը իմանալունպէս շուտմը հանեց աս հետևեալ հրամանները :

1. Ետևէ իննան դըրանալու այսպիսի չարագործները, ու ով որ բանրվի աս յանցանքին մէջ՝ տերութե օրենքներուն կէօրէ սաստիկ պատժովի :
2. Կը հրամայվի ամիկն ժողովրդեան թէ կարող չըլլան մէկվմէկու տալ ու առնուլ քէնարներէն կըտըրտած արծաթէ ըստակ :
3. Կը հրամայի ստակներուն վրայ եղած պաշտօնատերներուն՝ որ երբոր կըտեսնան այսպիսի ստակնէ, մէկէն երկու կտոր ընեն, թէ որ աս պաշտօնատերները աղէկ հոգ չէն տանիննէ, իրենք պարտական ըլլան պատասխան տալու տերութե :

Համառօտած Գիպելէի՝ պնայան Կերրուէց Գալէ Բանիէրէ ժողված :

Ինչպէս որ հաստատ կերևնայնէ հիմակվան հիմայ

հիմայ բոլոր Սաքսոնիային տերուէր Մոսկովը կրկառավարէ՝ մինչև որ Վիեննա չհանուր ժողովքին մէջը որոշվի անոր վիճակը: — Հոկտեմբերի 4ին՝ որ էր Նեմցէի կայսեր անուան տօնին օրը, Բառաւոր հանդէս ըրին Թուրին՝ ի պատիւ կայսեր. Թուրինի Թագաւորը բոլոր իրեն պալատականներով մտեր էր հանդէսին մէջը: — Մէկ քանի հասարակաց դազէթաներուն մէջ կըսվի թէ Սպանիայի Թագաւորին լիակատար իշխանութի ունեցողը որ Վիեննա եկած է ժողովքին համար, շատ դէմ կեցեր է որ Նաբոլիի Թագաւորին լիակատար իշխանութի ունեցողը չիմրտնայ ժողովքին մէջը, ղերէմ կըսէր թէ նոյն տերութի օրինաւոր Թագաւորը կեցած է և չունի մէկ յանցանքմը՝ որուն համար առնուն անոր ձեռքէն իրեն տերութի ժառանգութիւր: — Կըսվի թէ Վիեննայի ընդհանուր ժողովքին մէջ պիտոր մըտածվի թէ Պօնաբառութի միշտ նոյն կողմին մէջը մընայ, թէ իրեն համար ուրիշ տեղմը որոշեն: — Քարէ անձրև գալը աս վերջի ժամանակներուս մէջ այնչափ սրին սրին պատահեցաւ որ թէ մէկը պատմելու ըլլայնէ, լսողին մէկ նոր բանմը չերևնար. բայց ՚ի վերայ այս անմի մենք պէտք է որ պատմենք ան դիպուածքը որ սեպտեմբերի 15ին եղաւ Աճէն ըսված քաղաքին մէջ: Ինչպէս որ կը պատմենէ Ֆրանսայի գերտութեանց համալրարանին պարոն Լամուրօնը որ իրեն աչքովը տեսաւ ու միանգամայն շատ տեղեակ է բնական պատմութիւններու, առաւօտեան սահալը 11ին, երկինքին երեսը բաց էր և հանդարտ հաւամբներ՝ ինչպէս որ հասարակօրէն կը լլայ հարաւային գաւառներուն մէջ, ասկից ետև մէյմընալ յանկարծակի արևմտեան կողմը աս քաղքին բարձրէն տեսնովեցաւ մէկ սևեցած ամպմը՝ որ կամաց կամաց քալելով կուգարկոր դէպ ՚ի քաղքին վրայ, և աս ամպին ձևը էր կլորաձև, որուն տրամադիծը հազիւ կըրնար ըլլալ մէկ քանի ոտնաչափ, և երթալով շուտցաւ իրեն շարժումը. աս կըրոր ամպին մէջէն շարունակ դոռալու ձայն կը լսուէր՝ ինչպէս որ կը ըսվի ամառվան ամպերէն, և խելմը ժամանակ այսպէս ըլլալէն ետև, մէյմալ յանկարծակի սաստիկ կիւռիւթիւով ձայն հանեց՝ ինչպէս որ կը լլայ կայծակ ինչած տեղը, և այսպէս ամպը սկսաւ քակվիլ ու մէկէն սկսաւ անտեղի բնակիչներուն վրայ չափաւոր խոշորութի քարեր վար գալ անձրևիպէս. ժողովուրդ-

ները երբոր տեսան աս յանկարծակի դիպուածքը սաստիկ վախի մէջ ինկած ամմէնքը ծածկերու տակ փախան, ղերէմ մարդումը գլխու ըռաստ գալու ըլլարնէ, անտարակոյս կըսպաններ, և հողին վրայ ինկած քարերը այնչափ ուժով կինջնային՝ որ հողին վրէ գրէ թէ երկու մատնաչափ երկայնութի կըտրունկընէին: Աս քարերուն մէկ քանին ժողվեց պահելու հմր անտեղի քաղաքապետը. պարոն Լամուրօն ալ խրկեց իր եղբայրը աս տիս անդին որ աղէկմը տեղեկուի առնու աս դիպուածքին վրէ: Ամմէն քաղաքին մէջ ժողված քարերու վրէ բնութի ըրին իմաստունները, և տեսան որ նման է, Էկն, Լանտ, ու ուրիշ տեղերու քարերուն, միայն թէ ասոնց գոյնը էր աւելի բաց մոխրագոյն ու քիչմը աւելի կակուղ: Աս վերին իշխած քաղաքները են Ֆրանսային մէջ: — Ռալիւայի քաղաքներէն եկած խապարները կը պատմեն թէ Պօնաբառութի խելմը ատեն սուգ պահերէ Ճիւզէբբինա կայսրուհին մահուանը համար, և թէ հիմա 18 կամ 20 սահալթ օրվան մէջ բուն կը լլայ: — Կըտօսինկոր ամմէնքը թէ Ֆրանսան 50 միլիօն տայ պիտոր դաշնակից տերութեց՝ առնելու համար նաև Ռէնօ գետին ձախ կողմնալ, բայց անոնք որ կը հրատարակեն այսպիսի խապարները, կը կարծեն թէ Վիեննայի մէջ ըլլալու ժողովքը է մէկ բանայիրմը՝ ինչպէս որ էր Ռալիւայի մէջ եղած ժողովքը, ուր տեղ քաղաքները ու տերութիները ստակով կը գրնվէր, բայց հիմակվան ժողովքին օտար է այդպիսի սկզբունքները: — Պէռլին Պուռլին Մայրաքաղաքին մէջը մեծ պատրաստութիներ կը տեսնուիկոր լեռներու լեռնելու հմր Ալեքսանդր կայսեր՝ որ Նոյեմբեր ամսուն մէջ կը յուսացվի որ հօնտեղը երթայ: — Վիեննայի մէջ անհամար օտարականներուն պատճառաւ սաստիկ սուղցերէ քերայով տըված տունները. Լօռտ Քասթլէրէակհհը որ է Ինկիլիզի տերութի լիակատար իշխանութի ունեցող դեսպանը, 12 օտայով մէկ տունմը քերայով բուներ է, ու ամիսը քերայ կուտայ 1000 եալորդ ոսկի. Պատէնի մեծ տուղան բուներ է մէկ քերայով տունմը 6 ամարվան հմր 17 հմր Ֆիօրինով: — Վիեննայի թիւրաբակ պալատին մէջ օրը 260 օխայ պալմօմիէ ճրագ կը խարճվի: Ան պալոյի հանդէսին մէջ որ եղաւ Վիեննա հոկտեմբերի 2ին, խըմվեցաւ 8960 օխայ բունց:

Աս գործքս՝ որ է պատմութի հիմակվան ատենիս, տասնըհինկ օրը մէյմը կը տըլվի. 'Ի ՎԷՆԵՏԻԿ 'Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ: